

## Ա. ԳՐԱԿԱՆ

### **ՀԵԹԱՆՈՍԱՑ ԱՌԱՔԵԱԼԸ**

#### **ԳԼՈՒԽ ԶՈՐՐՈՐԴ**

Գամաղիէլի հետ իր ունեցած հանդեպումէն յևսոյ, Սօղոս կորսնցուց իր հոգիի բարեխառնութիւնը և դարձաւ ստարութու ու վտանգաւոր: Ուխտած էր ի դին ամէն բանի վերջ տալ Գալիլացիներու ազատութիւն: Շուտով իրեն մխանարու եկան նախանձայող բայց ուժիք ուժեր, մխականի Զատոքը, գամակոսից Գիպուտմէ եւ ուրիշներ, որոնց համար ոճիրն ու շարիքը համապարեալ հացին պէս թարմ էին ու հեշտապարբեայ հացին պէս թարմ էին ու հեշտապարբեայ հացին պէս թարմ էին ու հեշտապարբեայ:

Գործին օրինաւոր ընթացք մը տալու համար, խնդրեցին քահանայապետն որ լիազօրէ զիրենք աստուածահանոյ այս գործին համար: Կարծ ժամանակուան մը մէջ այս խումըրս սարապիլ զարձաւ երուսաղէմի: Սօղոս, այս շահատակներով շրջապատուած, կ'երեւար Տաճարին հրապարակը, յունախոս Հրեաներու Սինակոնկերուն առջեւ, եւ նոր վարդպակեռութեան հետեւող ծանօթ մարդերու գուռներուն դիմաց:

Կասկածելիները կը ձերբակարուէին եւ կը բերուէին Տաճար, կը գանակուծուէին, կը խարազանուէին, կը բանտարկուէին, մինչև որ հրաժարէին նոր ապանդէն: Օտարարականի հետեւորդները մահուան հրեշտակ կ'առուանէին Սօղոսը, որ Խորայէլի Աստուծոյն ծառայելու նախանձէն գինովցած, մոռցած էր ամէն չափ ու սահման:

Օր մը երր նոր հաւատաքնիչը նատած էր Տաճարի բանափին կից խուցերէն մէկուն մէջ, իր առջև բերին Յովսէկի Նիքաթոր ներկարը: Սօղոս կը ճանչնար վինքը կիլկեցիներու սինակոնէն: Պարզ ու բարեպաշտ գործաւոր մըն էր. կը հաւատար Մեսիայի մօտալուս գալստեան և կը պահէր Օրէնքը, հաւատարին աւանդապահի մը նման: Սօղոս յաճախի կ'այցելիք Նիքաթորին եւ կը սիրէր անոր պարզ ու զերմ հաւատըը, իսրայէլի նահապետները յիշեցնող: Խմացած էր յետոյ, որ ան տարուած Ստափանոսի քարոզութիւններէն, քրիստոնեայ եղած էր + Այժմ կեցած էր ան հաւատաքնիչին առ-

ջեւ, մշակատուած Տաճարի պահակներէն, որոնք զինուած էին ծանր մտրակներով: Նիքաթորը դէմքը ուռած էր և ծածկուած վէրքերով: Սօղոս զամեց իր նայուածքը ձերբակարուով մանկունակ դէմքին, երկու կիլկեցիները պահ մը երարու նայեցան, ինչպէս իրարու պիտի նայէին բաղէն ու աղանձին:

— Վերջին անդամ ե՞րբ Տաճար բերիր քու քաւութեանդ պատարագը», հարցուց Սօղոս:

— Մեսիայի յայսոնութենէն առաջ, ըստ Նիքաթոր խազաղ ու բնական ձեռով:

— Մեսիայի յայսոնութենէն առաջ, ո՞ր Մեսիայի մասին է որ կը խօսիս:

— Ազատաբար Մեսիային, եղբայր Սօղոս, որ շարչաբուցաւ եւ մեռաւ խաչին վրայ մեր մեղքերուն համար, ապա յարութիւն առաւ մեռեներէն, և որ այժմ կը հըրաւիրէ զմեր բոլորս իր արօայութեանը:

Սօղոս խածաւ իր շրթունքը եւ զգաց թէ կը քրանէր զայրոյթէն: Բնազգօրէն սեղմուեցան բուոնցքները, սակայն կրցաւ բրոնէլ ինքզինքը: Ամբաստանեալին մանկունակ ու անմեղ արտայայտութիւնը, որ իրեն ծանօթ էր վազուց, զինաթափ ըրած էին զինքը:

— Բայց բարեկամ, դուն զո՞ս մըն ես սըտութեան, մոլորքոցցիները իրարօւ եւ շեղեցուցած են քեզ քու մաքուր եւ ուզդիլ հաւատքէդ:

— Խնձ կրնամ ընել, եղբայր Սօղոս, երբ Մեսիան եկած է արդէն», ըստ Նիքաթորը, բնական ու համոզիչ շեշտով մը:

— Ներ ատրէք», հրամայեց Սօղոս, «Եւ հակցուցչէ այս հայկոյիչին իր մոլորութիւնը»:

Նոր հաւատաքնիչը հեշտանքի եւ ցաւի ատրօրինակ զգացուով մը դիտեց Նիքաթորը, երբ պահակները կը խարազանէին անոր մերկ կռնակը: Արինը պուտ պահէր իր կաթէր իր կապտորակ մարմնէն, սակայն ոչ մէկ ձայն իր ցրթներէն: Միայն երբ այլ-

եւս մօտ էր զգայազիրկ ըլլալու, իր շրթները կը մրժնջեն հազիւ լսելի ճայնով. «Ճէր քու ձեռքդ կը յանձնեմ հոգիս»: Սօղոս ցընցուեցաւ Սաղմոսի այս խօսքերէն, որ ներքանորի մարմնէն կաթող արիւնէն աւելի տաք էր ու խոռվիչ: Անկէ յետոյ ան կարծեց թէ իր կանակին էր որ կ'իջեցնէին հարուածները: Կոտացող իր ոսկորներուն մէջնէն գանգակներուն նման կը ճշար բան մը որ ցաւ չէր, այլ տեսակ մը այրուցք որ ալիք ալիք կը բարձրանար իր ներսէն: Ցուզումի դրու, իղնմատանքի նիգակո՞ւմ, ամօ՞թ, դժուար էր ըսէլ: Սօղոս կը նայէր զետին փոռած նիքաթորին, առանց ատելութեան բայց առանց դութի:

Այդ գիշեր Սօղոսը չկրցաւ քնանալ, ինչպէս պատահած էր իրէն Ստեփանոսի մահուան գիշերը: Կ'զգար թէ իր ատելութեան ալիքները հեռուներէն մէկնող, կը փշրւէին իր սրտի ափին, անզօր ու հեղաձամդառւէկ: «Աստուած մէր հայրերուն, կը մըրմէնջին իր շրթները, ինչ որ կ'ընեմ քու փառքիդ եւ Ս. Թօրայիդ համար է: Գիտես դուն իմ սիրու եւ քննած երիկամունքներու: Հայր երկնաւոր, լուսաւորէ իմ ճամբառ եւ զօրացուր զիս, հասարակաց չարիքը յաղթահարել կարենալու համար»:

Սօղոսի հողին հոռվիք մէջ էր: Հազիւ աշերը գոցած, երազ մը տեսաւ, երկինքին հրեշտակ մը կ'իխնէր, մինչեւ մէջքը կը թաղուէր հոդին մէջ, միայն իր գէմքն ու երկու թեւերը կը շարժէին հողէն դուրս: Ցետոյ նշարեց որ ան նման էր Ստեփանոսին, չող ու յստակ կերպարանքով, արեւու ճառագայթներուն ներքւ հալող ճիմնին նըման, իսկ իր շուրջի քարերը մէկ մէկ գըլուիներ էին, բոլորն ալ կարծես ծանօթ Սօղոսին: Ապա նշարեց զարմանքով որ այդ գանկէրը քով քովի կու գային, վերածուելու համար հսկայ չկնքի մը, որուն դրան առջեւ կիցած էր Մեսիային նմանող մէկը, որ հեռուէն կը նայէր Սօղոսին: Երբ արթնցաւ քրտինքներու մէջ էր ու կը հեւար իր յուզումէն:

Անկողինէն ելաւ շատ ուշ, հակառակ իր սովորութեան: Արագ հազուեցաւ եւ դուրս ելաւ: Մարդերէ խոյս առլու խուլ փափաք ը ունէր: Առանձնութիւնը յաճախ պահան չըն է բազմամրտի հոգիներուն: Արեւը լը-

ուացուած վարշամակի մը նման կը փոռւէր երուսաղէմի վրայ: Գտաւ իր ընկերները ուրոնք իրէն կ'սպասէին Տաճարի հարաւային դրան առջեւ, նոր զոհերու որսորդութեան երթալու համար: Ընկերներուն ուշադրութեանէն չմըրիպեցաւ Սօղոսի յոգնած ու մըտածկու գէմքը:

Այդ օր ի մտի ունէին ձերբակալելու Փիլիպպոսը որ ընկերն էր Ստեփանոսին և վերակացուներէն մին՝ նաղովրեցի համայնքին: Կը բնակիր պտղավաճառներու փողոցը, ոչ շատ հեռու վերին քաղաքի մուտքէն: Երբ ներս մտան զիլաւոր դուռնէն եւ անցան պարտէջն, որ կ'առաջնորդէր Փիլիպպոսին բնակարանը, զգացին թէ դատարկ էր տունը: Սօղոս գայրոյթով աշքէ անցուց չինքը, յետոյ մեկնեցաւ փրեններով: Իրէն կը թուէր թէ երուսաղէմը տակաւ կը պարպուէր յունախօս կրեաներէն:

Երբ Սօղոսը իրեններով մօտեցաւ ոչխարներու զրան մօտիկը եղող տուներուն, բոլորն ալ նոր շինուած, յիեց իր ընկերներէն Բար-Նարասը, որ կը բնակիր իր այրի և մեծահարուստ քրոջ Մարիամին հետ: Մարիամ Կիպրացի էր, իր ամուսինի մահէն վերջ երուսաղէմ փոխազրուած: Սօղոս քանից տեսած էր Բար-Նարասը նոր աղանդի հետեւորդներուն հետ, եւ վստահ էր թէ ան եւս որսացուած էր անոնցմէտ: Սակայն այդ առաւօտ Սօղոս չէր ուզեր կարծես հանդիպիլ իր երբեմնի բարեկամին: Գիտէր նոյնպէս թէ Բար-Նարասի քրոջ տունը կը հաւաքուէին Գալիլիային եկող կիները, Օտարականի աշակերտներուն հետ երուսաղէմ եկած: Խուսափումի այդ երկընտրանքին մէջ իր ոտքերը կարծես ակամայ կանգ առին Բար-Նարասի քրոջ գրան առջեւ, որ իրեն ծանօթ էր գաղուց:

Զարկին դուռը, սպասուէին բացաւ զայն եւ անենելով Սօղոսն ու իր ընկերները, ճըշալով ներս փախաւու: Քանի մը վայրկեան վերջ Բար-Նարասը երեւցաւ, խաղաղ ու պատուն: Երկու բարեկամները իրարու նայեցան անձան:

— Բարի եկած էք եղբայր Սօղոս, գուն եւ ընկերներդ, ըսաւ Բար-Նարաս:

— Բարին հեռու է վատերէն», ըսաւ Սօղոսը, եւ անդին դարձուց իր գէմքը, ըլլ տեսնելու համար իր բարեկամին երեսը որ

իրեն կը նայէք խորունկ տրտմութեամբ։  
— Ծնորքաւկալ եմ, եղայր Սօղոս, կ'առ-  
դոթեմ ի սրտէ որ Աստուած օգնէ քեզդ։

— Վատին ազօթքը կուռքերու ծխուած  
խունկին պէս է, յարեց Սօղոս, եւ ես եղ-  
բայրը չեմ անհնց որոնք կանարդեն իրենց  
հայրերու Օրէնքն ու աւանդութիւնն։

— Կ'ազօթեմ, կրկնեց այս գերջինը, որ  
արթնան շարիք գործելու ճամտում վրայ  
եւ ըլլա աւելի ազին ու մարդկային, վա-  
սընդի քու ըրածներու բաժինն են սատանա-  
յին եւ ոչ թէ Աստուծոյ։

— Այսպէս կը խօսին քահանայապեսի  
պատղամաւորին հետ», բաւ Զատոքը և  
մարակով հարուածեց անոր երեսը։ Սօղոս  
տեսաւ արիւնը որ կը կաթկթէր իր բարե-  
կամի զէմքէն եւ կը ներէքը իր ճերմակ վե-  
րարկուն։ Հալածից չէր կրնար հաւատալ  
իր աշերուն, որ հապար և բուռն Բարենա-  
րասը կրնար հանդուրել այս բոլորին։ Իսկ  
այս գերջինը տրտում ժպիտով դարձուց  
միւս երեսը եւ մնաց լուռ։ Սօղոս տարօրի-  
նակ զգացումէ մը խայթուած դարձաւ ի-  
րեններուն եւ հրամայեց որ մեկնին։

Այդ վայրիկենէն սկսեալ, հաւատաքըն-  
նիշը գինովի պէս էր, կարծեն թունաւոր-  
ուած ըլլար։

Այդ օրէն յետոյ ամէն անգամ որ կաս-  
կածելիի մը Հանդիպէր, կ'զդուշանար մօ-  
տենալու, իր աշքերուն կը պատկերանար  
Բարենարասը, որ հարուածին կը դարձնէր  
միւս երեսը։ Սօղոս տարակոյններով շրջա-  
պատուած, կորանցուցիւնը էր իր քաջութիւ-  
նըն ու վճռականութիւնը։ Իր գոհերը զինք կը  
դիտէին ամէն վայրիկեան, երբ կարդար, մը-  
տածէր, կամ ազօթէր։ Անոնց տեսլական  
մերձեցումները կ'սկսէին թանձրացած պատ-  
կերներով, պազ ու մեռէլային, եւ ունէին  
այնախոի ճչդրտութիւն մը, որմէ գոհեր  
էին իրականութիւնները։ Աստու մը, կը  
մըմնչէր իր սրտի խորէն, ինչ որ կ'ընեմ քու  
փառքի համար, է, պաշտպանէ զիս, մի  
թողուր որ աեսէլինը ընեն այն՝ ինչ որ ըլ-  
րին կենդանի մարմինները։ Այժմ կ'զգար  
թէ երազները աւելի մեծ ուժ ունէին քան  
իրականութիւննը։ Գիշերները այլէւս ուրիշ  
բան չէին բայց երկարատեւ երազ մը, իսկ  
յերեկները տարրեր չէին դիշերներէն։

Երուսաղէմը սակայն տակաւ կը պար-  
(Նար. 3)

պուէր յունախօս Հրեաներէն։ անոնցմէ ո-  
մանք՝ Սօղոսի եւ իրեններու ահէն խոյս  
տուած էին հետաւոր գաւաները, Սամար-  
իա, Գալիլիա եւ ծովեղերեայ մասերը երկ-  
րին, որիշներ մինչեւ Դամասկոս եւ Ան-  
տոքը։ Անոնց բոլորը իրենց հետ տարած էին  
Մեսիայի զալստեան աւետիսը որ գարնան  
առուներու նման կը հնչէր ամէնուրեք։ Հո-  
գը պատրաստ էր եւ սերմերը կ'աճէին ա-  
րագ, արիւնով թրջուած հողերուն ծոցը։

Ճիշդ այդ օրերուն որոշուեցաւ որ լիա-  
զօր մը զրկուի Դամասկոս, ձերբակայերու  
և Երուսաղէմ բերելու նոր աղանդին հե-  
տևորդները։ Դամասկոսի Նարաւեան ա-  
րար իշխանին յարաբերութիւնները շատ բա-  
էին քահանայապետին հետ։ Տարին անգամ  
մը, Քաւութեան տօնին, ան իր նուէրները  
կը դրէք Երուսաղէմի Տաճարին եւ հետե-  
ւարար կրնար զործակցի զրկուած լիազօ-  
րին, այս աստուածահանոյ գործին համար։  
Ամէնէն յարմարը Նկատուեցաւ Սօղոս։ Նա-  
մակներ զրուեցան նոյնպէս Դամասկոսի  
սինակուի զիխաւորներուն, Հրահանդիլով  
որ օգնեն իրենց ներկայացուցիչներ։

Սօղոս ուրախ էր Երուսաղէմին հետա-  
նալուն համար, որովհետեւ ինքն իր մէջ  
երկիֆիկուած եւ ինքինքին հետ անհաշտ  
Հոգեկիֆանի մը մէջ էր այլիւս։ Տկարու-  
թի՞ն, նահա՞նջ, ինքն ալ չէր գիտեր։ Հո-  
գին գաղտնիքներ սոնի որ գիւրին չէ մակա-  
րերէւ։ Իր միտաքը այժմ նման էր պատե-  
րազմի գաշտին ուր կը մարտնչէն իրարու-  
հակադիր զբացումներ, առանց զիրար հեր-  
քել կարենալու։ Կը հաւատար թէ Թափուող  
արիւները առանց պատճառի չէին, միւս  
կողմէ կ'զգար թէ Հալածանքն ու իստու-  
թիւնը չէին ազգեր Ստեփանոսի, Նիքաթո-  
րի եւ Բարենարասի նման հոգիներուն, ո-  
րոնց կրնային ժպատի մահուան։

Իրեն կը թուէր թէ Օտարականին հետե-  
ւորդները Հոգեկան նոր կարդի մը կը հը-  
նազանդէին, որ պապային կը նայէր, եւ  
լեցուն էր արեւով ու հաւատքով, մինչդեռ  
իր մտածումը ծատի մը նման արմատացած  
էր անցեալի աւանդութեան խորը։ Առաքե-  
նութիւնները որոնց ապաւինած էր, իրեն  
ցա կը բերէին միայն։ Կակուզցած իր վե-  
ղերով եւ փիրուն իր հոգիով կ'ուղէր լուլ,  
բայց չէր կրնար։